

ԿԱՐԵՆԱՅԻՐ ԴՈՒՆ ԵՐԹԱԼ

Կարենայի՛ր դուն երթա՛լ, երթա՛լ այդպէս փա՛կ աչքով,
 Խորը սրբի՞դ քաղիլով անձկութիւնները ապոս,
 Անիրաւուա՛ծ ամէն օր, ու ամէն ժամ սարագիր:

Քանի՛ անգամ ուզեցիր փոքր առնել, ֆեզի պէս
 Երիասարդ հոգիներ, ու բարեկամ անուանել
 Երկինք գացող ծերունին, լ՛ու, ըսպասել ամենէն

Ա՛հ ը վիայն ֆոյքորօր, որ դարէ՛ի՛ն ֆու ցաւերն
 Այդպէս ֆեզ միտ սանջելէ, ու հեզնելէ, սպաննելէ:
 Բայց խորսակուած ամենէն ու մերժուած ամենէն,
 Գուն դարձաւ ետ, տունի՞դ մէջ, աչքերով քա՛ց, յուսանաս:

Կարենայի՛ր դուն երթալ, երթա՛լ հոգիս փա՛կ աչքով,
 Հաւասարով որ գուցէ՛ օր մը երազող անհուն
 Թեւ մը ինչպէս քրոջունի, պիտի բացուի ֆու վրադ:

Օ՛հ, այն ասեմ, լա՛ւ գիտեմ, պիտի չըլլա՛ն դուն անգութ,
 Պիտի սանիս ֆեզի հետ, սանջըւողնե՛րն, էն առաջ,
 Աւ սանջողներն ալ ըզֆեզ, իբրեւ ըսպաս մեծ գոհին:

« Կարենայի՛ր դուն երթալ, երթա՛լ այդպէս աչքով փա՛կ »,
 Եղաւ ինձմէ՛ դէպի ֆեզ աղօթքը դառն օրէ օր,
 Ծիածանուած, խընկըւած իմ իրձերուս մըլուուով:

1944, Երուսաղեմ

ԱՇՏԻՇԱՏ

